

## Ի Ո Ո Ն

### Ա.

Կը նրնեկն խոներ ուղեղիս վրայ,  
Պրսուղներն ինչպէս կողովներու խոր,  
Կը բացուի հոգիս յոյսերու առաս,  
Որով մութերէն կը հոսին կարծես:

Առանց յոյսերու կը մըսին սիրսեր,  
Նրման օհախին որ վաղ է մաւեր,  
Լոյսի բաղձանով կը բացուին աչքեր,  
Նոյնիսկ երբ մութ է մեր օտրջն ու հեռուն:

Մարդն ըսեղծուած է սիրելու համար,  
Քաղելու վարդեր օրերէն սրսում,  
Գիւշերն է այգին մեր երազներուն:

Հոգին կը յուսայ միշտ երջանկութեան,  
Եթէ գուռներն իր վախուած իսկ ըլլան,  
Հոգիներ քանդող մասներով մահուան:

### Բ.

Վերջին համբորդն եմ ես համբուն վրայ,  
Լեռներու կողին հալող ձիւնն զարնան.  
Արեալոյսն հեռուն դեռ կը յամենայ,  
Վերջին պայքարն է այս օրհասական:

Գրծուար է համբան ու քաղերս յոգնած,  
Վերջին պայքարն է այս օրհասական,  
Թըռչուն մը հեռուէն կ'երգէ մարտաձայն,  
Խորն երակներուս արիւնը կ'եռայ:

Յուրս ու սրսմութիւն օտրջրս ու հեռուն,  
Լեռներուն վրայ նըսեր է լուսինն,  
Հօտն իր կորուսած հովիւի հանգոյն:

Բայց լոյս մը հեռուէն կը կանչէ հոգիս,  
Այդ աստղին կ'երբամ խոնջ բայց խրնդունակ,  
*Ըստուրքնի՛ք* ըրած յոյսերս բոլոր:

Վ.ՏԱՐՍՆԳԻ

20 Մարտ 1958, Ամման

## Տ Ր Տ Մ Ո Ւ Ք Ի Ի Ն

Տրնակ մ'ինչպէս, անապատի մէջ լրճուած,  
 Իմ տրտմութիւնս էր ազատ,  
 Բրնակարանն հոգիիս  
 Ու սրբիս մէջ նրասած տուն:

Յանախ միմակ, քախիծիս հետ դէմ առ դէմ,  
 Կը խօսէի ես երկար,  
 Երազներուս, իզներուս  
 Ըստէպ կըրակ, ըստէպ ծուխ:

Օր մը սակայն, խորն հոգիիս մեռաւ ան,  
 Իմ տրտմութիւնս աներման,  
 Եօր լուսիններ նայեցան  
 Հոգիէս հետ ու անցան:

Ու քախիծէն այդ բազմալար ու նրաւ,  
 Ծընաւ բերկրանին անանուն,  
 Անձրեւէն վերջ, բազմագոյն  
 Ծրածանի մը հանգոյն:

Վ.ՏԱՐՈՆԴԻ

14 Ապրիլ 1959, Աննան

